

“ԲԻԻԶԱՆԴԻՈՆԻ ԵՒ ԽԱՉԱԿՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ”

ԳՐԲԷՆ ԳԼՈՒԽ ՄԸ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԸ ԱԻԵՐԱԿՆԵՐԸ

Պոստ մը ընելէ յետոյ Երեւան և Էջմիածնի վանքը, ուրկից ձիւնապատ Արարատին տեսքն ա՛յնքան գեղեցիկ է, ուղեցի անպատճառ ա՛յցելել Անդրկովկասի թրքական սահմանին մօտ գտնուող Անիի հռչակաւոր աւերակները, Հայաստանի Բագրատունի հարստութեան թագաւորներուն այգհին մայրաքաղաքը որ Ժ. և ԺԱ. դարերու Բիւզանդական կայսրերուն ժամանակակից եղաւ: Այդ ուղեւորութիւնը, որ ատենով գոյուար, նոյն իսկ վամուգաւոր էր, այսօր շատ գիւրին դարձած է: Դիլիջանէն, որ թիֆլիսէն Ալսթեֆայով Երեւան ամառը երկաթուղիի ճանապարհին վրայ սիրուն կայան մըն է, սուրհանդակի ճամբոյ մը՝ նախ գմայլելի կերպով անտառազարդ, յետոյ յանկարծ բոլորովին լեռի հողամասի մը մէջէն, հինգ հանգրուանով կը ամնի մինչեւ Ալեքսանդրապոլ, հայկական հինաւուրց կիւմրին, արեւատոջր գաշաի մը մէջ, և որ այսօր Անդրկովկասի սահմանագլխուն շատ կարեւոր զինուորական կեդրոն մըն է: Ալեքսանդրապոլէն, չորս ժամուան մէջ, չորս ձիով լծուած ու հայ կառապանով Ֆայրօն մը — այդ երկիրներուն մէջ այս է թեթեւ բաց կառքի մը պաշտօնական անունը — ձեզ կը հասցնէ Անի: Եօթերորդ վերսթին՝ կարսի ճանապարհէն շեղելով, այս ասորիինակ կառքը գաշտերուն մէջէն պարզ ամանահեաի մը վրայէն կը յառաջանայ, անցնելով հայ գիւղերու մօտէն, սրանց բնակչութիւնը, ճշմարիտ

գազաններու նմանօր ահագին շուներով պաշարուած, ցորեն կտակու նկարագեղ աշխատանքին կը նուիրուին: Անցնելէ յետոյ կարգ մը գետակներու ծանծաղ մասերէն, մամաւորապէս Արփա-Չայէն, որ Հայաստանի քրոնիկագիրներուն կողմէ ա՛յնքան յաճախ յիշատակուած հինաւուրց Ախուրեանն է, յանկարծ ինքզինքնիկ կը գտնէք ա՛յն ապուստուտ սարահարթին առջև որ իր վրայ կը կրէ Անիի աւերակները: Տպաւորութիւնը զոր մարդ կ'ունենայ, Արազի ձիւնապատ կատարներէն տիրապետուած այս անասման շրջանակին մէջ, շատ ուժեղ է:

Ախուրեան գետը և իր ճիւղերէն մ'ին, որ պարզ հեղեղ մըն է սեպաձեւ ժայռէ պատերու մէջ սեղմուած հեղեղամաներու մէջ հօտող, կը սահմանագծէ ընդարձակ եռանկիրն մը որուն մակերեսին վրայ ատենով կը կանգնէր ստանը որ ամենէն բարգաւաճն ու ծագկեալն էր Հայաստանի քաղաքներուն, այժմ ամայի, աւերուած, բայց տակաւին իր գեղեցկագոյն յուշարձաններէն մէկ քանիովը ներկայացուած: Եռանկիրնին երրորդ կողմը պաշտպանուած էր միջնադարեան շքեղ պատնէշով մը որ գրեթէ անեղծ կը մնայ: Հսկակապ կազմածքով մը կառուցուած, երկգոյն քարի խորանարդներով շինուած, սրանց ցլանկիրները, առաջին օրուան պէս ամառ, ճիշտ իրարու կ'ազուցուին, աշտարակներ ու պարիսպներ՝ որ Արեւելքի բոլոր բանակներ

րուն, բոլոր ցեղերուն յարձակումները տեսած են, այս բացարձակ անապատին մէջ երկրարձագուելով մինչեւ հեռուն, կը կազմեն հսկայական պատ մը խորագրեցիկ վեհաթեամբ: Ատիկա կը յիշեցնէ, այլապէս խիստ բնանկարի մը մէջ, Հոտի կամ Պոլսոյ պարիսպները:

Երբ՝ արձանագրութիւններով ծածկուած գոնէ մը, որուն վերեւ քանդակուած է մեծ տախտակ մը, շրջափակին մէջ կը մըրանէք, տեսարանն ա՛լ աւելի տարօրինակ կը դառնայ: Այդ վայրի սարահարթին վրայ, աւելի խոնարհ շէնքերու փլատակներէն կազմուած քարի անասման շեղջակոյտներու մէջտեղ, դեռ հոս ու հոն կանգուն կերեւան ժ. դարու այդ ոստանին հրաշալի յիշատակարաններէն շատերը: Ասանց մէկ մասը, գրեթէ անոթաբար, իրենց կարմրարակ քարի զէնուպարզին սակ, դեռ երէկ շինուած կը թուին: Կը տեսնէք, յաջորդաբար, բնական վեհաշուք գիրքերու վրայ կրթնած, հեղեղատին անդունդներուն վերեւ իշխող, պալատը Բագրատունի իշխաններուն, այդ պատերազմիկ արքաներուն որ յաջողեցան պահ մը զօրեղ թագաւորութիւն մը հիմնել Բիզանդիոնի կայսրերու և Պաղատտի խալիֆաներու տէրութեանց մէջտեղ, յետոյ՝ իրենց միջաբերգը կիսաւեր և Մայր Եկեղեցին ուր անոնց թագաւորութեան հանդէսը կը կատարուէր արեւելեան պերճապատութեամբ, վերջապէս կանազան Եկեղեցիներ, ճշմարիտ գոհարներ ճարտարապետութեան, որոնց մին յետոյ մզկիթի փոխուած է: Մայր Եկեղեցին և երկու Եկեղեցիները մահաւանդ, փոքր՝ ինչպէս են հայկական բոլոր տաճարները, զարմանալի կերպով լապահապանուած են: Ոչ մէկ քար չէ շարժած հոյակապ կազմածքէն պատերուն զոր տեսնով շինեց Տրդատ ճարտարապետը, որուն յանձնուեցաւ 986ի երկրաշարժէն քայքայուած Այա Սօփիայի գմբէթին վերականգման գործը: Այսօրքին պատերուն վրայ դեռ կ'երեւան, յստակ ինչպէս առաջին օրը, արքայական նուիրամատոյց մեծ

արձանագրութիւնները, ժ. ու ժԱ. դարերու հայկական Եկեղեցիկ տառերով: Գրաներն ու սրտուհանները սքանչելի կերպով քանդակուած են՝ սոկերչական հրաշակերտներու պէս, և իրենց զարդարուեստին ճախութեամբը արար պուեստի սովենէն շնորհալի նմոյշները կը յիշեցնեն: Տաք, շքեղ, կարմիր գոյնով քարը հրապոյր մը ևս կ'աւելցնէ գարեբէ ի վեր քնացած մեծ ստանի մը այդ գլխակիան գլխատուերին:

Մայր Եկեղեցին, բացի գմբէթէն որ փլած է, դեռ պատրաստ կը թուի ընդունելու փառայեղ Բագրատունի թագաւորը, Շահինշահը, այսինքն արքայից արքան, որ մեծ թափօրով կուգայ Քրիստոսի 1000 թուականին մօտիկ իր բարեպաշտ ամուսնոյն կատարմիտէ թագուհոյն հետ Սարգիս կաթողիկոսի ձեռամբ վեհաշուք տաճարին օժման ներկայ գանուել: Մենք նախաճաշեցինք, շուարեալ փախուստի մը մտանելով բազմաթիւ արջնագուաները և գիշատիչ թռչունները, սուքին տակ խորանին ուր թագ ընդունեցան շատ մը Բագրատունի արքաներ, Հոսանց սրբազան պետութեան կիւրտարպատներ (այդ էր իրենց պաշտօնական սիւպսը Բիզանդիոնի մէջ), խոսվալոյց, յաճախ ապստամբ ստորակարգեալներ Նիկեոսի Փոկասներուն, Յովհաննէս Չմշկիկներուն և Պուլկարասպան մեծ կայսր Վասիլ Բ.ին:

Միւս շէնքերը նուազ հետաքրքրական չեն, մանաւանդ արքայական պալատը որ կը ցցուի ահսելի հեղեղատին վերեւ. քանի մը Եկեղեցիներու վրայ դեռ կը մնան բազմաթիւ սրմանկաղներ: Ամենքն ալ ծածկուած են հրաշալի քանդակներով ու սրտմական մեծ արձանագրութիւններով: Ամենքն ալ, դեռ գրեթէ այն վիճակին մէջ են ուր կը գտնուէին երբ, տակալի ազատներէ յետոյ, — երկրաշարժներ, Արեւելքէն խուժող հարիւր տեսակ վայրագ թշնամիներու կրկնապատիկ արշաւանքներ, — Հայաստանի արքայանիստ քաղաքին տարաբաղդ բնակիչները որոշումը տուին զայն

վերջնապէս լքել հեռաւոր և աւելի աղա-
հով ապաստանարան մը երթալու համար:
Անգնահասակի Մուսէնն մըն է ասիկա,
կարծես կախարդութեամբ պահպանուած
միջնադարեան քաղաք մը, ինչպիսին ոչ
մէկ ուրիշ ազգ ունի:

Աւերակներուն շրջակայքը՝ ամէն կողմ,
անասլասն է անծայրածիր, բայց ի խեղճ
հայ գիւղի մը քանի մը բնակարաններէն:
Այդ անհարթ լեռնագաղտը ուր հողը մերթ
կը խուսչանայ ու մերթ կը գմբէթանայ, ուր
ատենով այնքան յաճախ հնչեց արշաւոյ
ձիւտորներուն, Բիւզանդացի, Վրացի, Արաբ,
Պարսիկ, Թաթար կամ Մոնղոլ ձիւտորնե-
րուն քառասուրբ փաղքը, ամբողջապէս
մերկ է: Հրակէզ արեգակի մը ներքե թա-
փառիկ հօտեր կ'արածին Բաղրասունեաց
կառուցած եկեղեցիներուն շուրջը, իրենց
սաքովը շարժելով բեկորները պատերուն
որոնց ներքե կարիճը կը քնանայ հեղեղա-
տին խորը, անգուսպ Ախուրեանը կ'ոսանու
ինչպէս արքայից արքաներուն օրով, իր
գորշաճակ ջուրերը թաւաղելով գէպի հե-
ռաւոր երասխը, ուրից՝ Արարատի գոտի-
թափներու երկայնքէն անցնելով, անոնք
պիտի երթան կուրի ջուրերուն հետ կառ-
պից ծովը նետուիլ: Հորիզոնին վրայ կը
կանցնի վեհափառ Արագածը, Հայաստանի
գեղեցկագոյն լեռներէն մին: Հեռու չէ
թրքական սահմանագլուխը, ուր յաճախ
կ'երեւան թալանասէր Քիւրտերը որոնց
մուտքը կ'արգիլեն այս ընդարձակ տարած-
ութեան վրայ ցրուած թերէքի ու Քու-
պանի քաջ կռուակները: Մեր առջև կ'եր-
կարածգուին նաև կարսի լեռները որոնց
անունը կը յիշեցնէ Չարին ու Սուլթանին
զինուորներուն միջև տեղի ունեցած այն-
քան մոլեգին կռիւները:

Գծբաղդարար, ժամանակը, հաս ալ,
թէպէտ գանգաղօրէն, իր աւերիչ գործը
կը կատարէ: Գմբէթներն են որ է՛ն առաջ
կը փլին: Հովիւներուն վառած կրակները
եկեղեցիներուն հիմերը կը մաշեցնեն: Պա-
լասը կամոց կամոց կը փտորուի ու կը
թափի արքայական սարսէղի ձորին մէջ

որ ատենով դաւարապեղ էր: Հիմա որ այս
հողամասը կցուած է ուսական պետու-
թեան, կարելի չէ՝ արդեօք պատել, ի մեծ
ուրախութիւն բոլոր հնազանդներուն, այս
խորհրդաւոր քաղաքը, միջին դարու այս
գիւթական սասանը: Հայ ժողովուրդին մէջ,
որ այնքան հրայրքատ յարու՛մ մը ունի իր
ազգային գեղեցիկ պատմութեան համար,
պիտի չգտնուի խելացի մեկեկնաս մը որ
իր ցեղին մեծ թագաւորներու քաղաքին՝
Անիի՝ փառքին սիրահարուի: Քանի մը հա-
րուր հազար ֆրանք, պատշաճօրէն վճար-
ուած պահապան մը, պիտի բաւէին փրկե-
լու այս մէկհասարիկ գոհարը, Ժ. դարու
արեւելեան քրիստոնէական քաղաք մը՝
կովկասի գաղթականներուն մօտիկ (1):

ԿՐԻՍՏՈՍՎ. ՇԼՈՒՄՊՆԻՍԻ

«Փուսիկ սե Տեպա»
I Հոկտեմբեր 1895

(1) Գծբաղդարար այդ «խելացի մեկեկնաս»
չգտնուեցաւ Հայոց մէջ: Անիի աւերակներուն
վրայ երգեր երգելէ եւ անոնց լուսանկարը հա-
նելէ գառ բան մը չէին ըրած Հայերը՝ երկար
ատեն: Վերջերը լքմիածին հոն կը պահէր վար-
դապետ մը խեղճուկ ամսականով, որ աւե-
րակներուն վրայ կ'աղօթէր կամ քիչ շատ կը
հսկէր որ շրջակայ գեղացիները փրատակնե-
րու քարերն առնել տանելու շատոնց ի վեր
սկսած սովորութիւննին չշարունակէին: Ո՛չ
մէկ լուրջ գոհաբերութիւն՝ շէնքերու պահ-
պանութեան, ոչ մէկ լուրջ ուսումնասիրու-
թիւն, ոչ մէկ քանք մեթոտիկ պեղմանց: Պէտք
եղաւ որ օտար գիտուն մը, Փրօֆ. Մար, իր
սիրան ու հիմունքները նուիրէր այդ գործին,
կոչ ընէր կովկասի Հայօթեան, որպէս զի քիչ
մը դրամ — ի՛նչքան քիչ՝ նօրէն — արամա-
գրէին մերոնք այդ նպատակին, եւ որպէս զի
Անիի նուիրական աւերակներուն պահպանու-
մը, պեղմանց աշխատանքը, մեր նախնեաց
արուեստին ուսումնասիրութիւնը լքօրէն սկը-
սէր Մարի եւ անոր գործակցող Թորաման-
կաններու եւ այլ Հայ մասնագէտներու ձեռ-
քով: Իսկ այժմ... եթէ տրուած տեղեկութիւն-
ները ճիշտ են — երանի՛ թէ անճիշտ ըլլան
կամ գէթ մասամբ միայն ճիշտ — աւերակներն
իսկ քանդուած են եւ մարդկային քաղաքա-
կրթութեան գարգերէն մին եղող «գիւթական
օստան»էն ոչինչ կը մնայ... (Ե. Խ.)